

ሀ ከ ላ ክ ተ

(ԳԵՐԹՈՒԱԾՆԵՐՈՒ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ)

三

Արեւմտահայ դրականութեան մէջ ծա-
նօթ դէմք մըն է քերթողուհին Սիպիլ,
որ 1934 Յունիս 19-ին Գնալլ (Պոլիս) կըդ-
դիին մէջ վախճանեցաւ 71ամեայ:

Սիպիլ մեր մէջ յայտնուած այն հաղ-
ուագիւս կիներէն է որ բանաստեղծու-
թիւնը եւ հոգեկան ազնուութիւնը կը միա-
ցնեն իրենց մէջ : Ազնուութեան հետ նաև եւ
անձնանուէր սիրտը մերձաւորի ամէն կա-
րուութիւններու դիմաց , բարի եւ կաթո-
գին մայր մը հայ աղջիկներու հանդէպ ,
անոնց բարոյական ու կրթական բարձրա-
ցումին համար անխոնջ վաստակող , ցաւի
ու թշուառութեան առջեւ անհունօրէն վըշ-
տագնող , հզօր եւ ազգու հրապարակագիր
ճշմարտութեան եւ արդարութեան դատե-
րու մէջ : Կարծես մեր տիկին Սեւոին է
ան , անոր պէս ազնուութեան , բարութեան
եւ միանդամայն ճշմարտասէր արիութեան
մարմնացումը , թէեւ ոչ անոր պէս միջադ-
գային հմտութեան տէր եւ համաշխարհա-
յին հայեացք ունեցող : Տիկին Սեւոին
պաշտպանած է նաև մեզ հայերս վերջին
ընդհանուր պատերազմին՝ հայկական ա-
ղէտներու օրերուն :

Սիպիլի կեանքի մանրամասնութիւնները
անշուշտ հարկաւոր են թափանցելու հա-
մար անոր հոգւոյն ու բանաստեղծու-
թեան մէջ :

Ծնած Սկիւտարի բարձրութեան վրայ
1863, Հոկտ. 8-ին. տեղույն ընական գե-
ղեցկութիւններուն մէջ աճած իր հասակը,
երեւակայութիւնը հարստացած ու ճաշակը
նրբացած զմայլիլ տեսաբաններով, մօրը
երաժշտասէր հողիէն եւ անոր կիթառի
ներդաշնակ լարերէն ազգուած տակաւին

շատ մանուկ՝ Սիպիլ զգաց որ իր մէջ բա-
նաստեղծ մը կ'ապրի: Ու երբ ասպարէդ
իջաւ, նախ՝ իբր օրիորդ Զապէլ Խանձեան,
յետոյ Տիկին Զապէլ Տօնէլեան եւ ապա
Զապէլ Աստուր, ապրեցաւ միշտ բանաս-
տեղծութեան համար՝ քերթողուհիի մը
նուրբ ու աղնիւ հոգիի թրթուացումներով:
Տասնըլեց տարեկան հասակին մէջ կը խոր-
հի արդէն հիմնել Ազգանուէր Հայուհեաց
Ընկերութիւնը, Պոլսոյ եւ գաւառներու
մէջ տուայտող, տղէտ ու թշուառ հայ աղ-
ջիկներու կրթութեան նպաստելու համար:
Աւելի ուշ վաստակաւոր ուսուցչուհի, եւ
այդ մարզին մէջ մեծ ծառայութիւն մա-
տուցած է ազգին հասցնելով բազմաթիւ
գրասէր ու դաստիարակ աշակերտուհիներ:
1890-էն վերջ նաեւ աղջու, աներկիւդ,
արդարասէր հրապարակագիր Մասիսի եւ
Արեւելքի էջերուն մէջ՝ առաջ բերելով
զրական շարժում երիտասարդ գրողներու,
մարդակցութիւն մատենագիրներու հոյլին
մէջ: Կեանքի վերջալոյսին, ցաւի արդէն
վարժ անոր հոգին, համբերատար կրեց
նաեւ նիւթական ահուելի տանջանքներ, իր
յետին երկու տարիները անցնելով կաթ-
ուածահար վիճակին մէջ, որուն վրայ
աւելցաւ կողատապի հիւանդութիւնը որ
դիմքը իջեցուց գերեզման:

* * *

Շատ գեղեցիկ ու գովելի դադարով՝
մը Սիալիլի սանուհիները 1940-ին՝ անոր
մահուլնէն վեց տարի վերջ, լոյս կ'ընծա-
յեն իսթանպուլի մէջ «Մշակոյթ» Հրա-
տարակչական Ընկերութեան տպարանէն՝
անոր քերթուածներուն ամբողջական հա-

աղածոն, պատրաստուած արդէն իրենց սի-
ռելի Ուսուցչուհին յիսնամեայ գրական
Ցորելեանին (1933) առթիւ հրատարակե-
լու, բայց յետոյ խափանուած մահուանը
պատճառաւ:

Բաղմալէպի Խմբագրութիւնը հոս կը
յայտնէ իր չնորհակալութիւնը Պր. Թորոս
Աղատեանի՝ որ ազնիւ մտածութիւնն ու-
նեցածէ զրկելու օրինակ մը եւս Ս. Ղա-
զարու Մատենադարանին :

Սիպիլի բանաստեղծութիւնը իր կողմէով,
զգայնութեամբ եւ արտայատութեան կա-
տարեալ ձեւով՝ իր ժամանակին համար

մայլելի յայտնութիւն մը եղաւ : Ան երբ
երեւան եկաւ առաջին անգամ իբր քերթո-
ղուհի 1885-ին Երկինք քերթուածով, մեր
մէջ տակաւին Պ. Դուրեանի մահէն վերջ՝
ուրիշ քնարերգակ բանաստեղծ մը իր ձե-
ւով ու ոճով, մանաւանդ մաքուր աշխար-
հարարով գոյութիւն չունէր : Ալիշանի
դպրոցին պատկանող ոսմանթիք բանա-
ստեղծներէն՝ Պէտքթաշեանէ, Թ. Թեր-
զեանէ, Նարպէյէ, Մկ. Անէմեանէ ու նաեւ
Յ. Սեթեանէ վերջ՝ հայ քնարերգութիւնը
պէտքը կը զգար ջղուտ, անձնական եւ ա-
ւելի ժողովրդական գոյն ունեցող արտա-
դրութիւններու : Սիպիլի երգերուն կրկին
ու կրկին ընթերցուամները զիս մղեցին դա-
սելու զինքը Դուրեանի կողքին, անոր հո-
գերանութեան, զգայնութեան եւ ոճին մէկ
ուրիշ տեսակ կանացի արտայայտութիւնը
տեսնելով հոն :

Նախ պէտք է ըսեմ որ զանազանելու է Սիսկիլի մէջ երկու շրջան. առաջին՝ որ 1885-ին կը սկսի ու կը վերջանայ 8ոլֆեր հասորիկին հրատարակութեամբ (1902), եւ երկրորդը՝ որ անկէ վերջ կը սկսի:

Առաջին շրջանին մէջ մեծապէս ազգեցութեան տակ է Պ. Դուրեանին, որ 1872-ին մեռնելով՝ իր անուան չուրջ մեծ բանաստեղծի, տարաբախս՝ բայց զգայուն խորհողի արդար համբաւը թողուցած էր, եւ որ երկար ատեն տեւեց ու ժամանակակիցները փութացին խոկոյն հրատարակութեան տալ անոր երգերը, կենսագրական-ներ պատրաստել եւ ծանօթացնել ողբացեալ մէծ երգիչին կեանքը, հոգեկան ու

Նիւթթական տառապանքները, որուն ար-
ձագանդն էին իր սրտակեղեք երգերը:

Սիպիլի պէս զգայուն մէկը անկարելի
էր թէ չողեւորուէր եւ չաղուէր Դուրեա-

Նէն . Եւ արդէն 22 տարեկան հասակին մէջ գրած Երկինք -ը՝ Տրունից -ի մէկ ուրիշ երեսն է միեւնոյն հոգեբանութեամբ , վշտի հարուածին ներքեւ տառապող հոգիի մը ազագակն ըլլալով , առանց սակայն ունենալու Դուրեեանին ուժգնութիւնը Եւ կըրքի ու զգացումի բուռն թափը : Երկնքի կամ Աստուծոյ դէմ գանդատ մըն ալ հոսկը գտնենք .

«Ասկայն, եթէ մեր աշխարհին չես դուն տէր
Ու շանթարձակ ամպերէդ վար չես իջներ,
Թէ չես տեսներ մեր կիրքերուն խօլ ալիք,
Թէ մեր տեսնչեր քեզ կ'երեւան խաղալիք,
Փշը՝, ապա, մեր ըլձանքին խօլ թեւեր:
Դէմքիդ վըրայ ձըգէ՛ քօղեր ու ըստուեր
Եւ աշխարհի ցած իրերուն մէջ եւեթ
Թող ցընորքներս, տենչս ու հոգիս թալուին գէթ:
Իսկ դուն, երկինք, տարրերու մէջ անըզգայ
Եշխէ՛ յաւէտ, ուր ոչ քընար, ոչ սիրտ կայ»:

Շատ յայտնի է Դուրեկանական չումչը :
Ի՞նչ ցաւ արդեօք եւ ի՞նչ հոգեկան վրդո-
վում կը տագնապէլ Սիսիլին սիրտը այդ-
շրջանին՝ մեզի անծանօթ է : Միեւնոյն
թուականներուն պէտք է ըլլայ նաեւ իր
կուսին քերթուածը, որ Դուրեկանի երե-
կոյեան բալն անաւարտ բանաստեղծութիւ-
նը կը յիշեցնէ քիչ մը, եւ ուր Սիսիլ իր
վշտուս սիրտը կը բանայ զարձեալ :

ինչ որ կը յատկանէ անոր առաջին
շրջանի բանաստեղծութիւնը ցաւի և տըրտ-
մութեան երգն է՝ ըլլայ անձնական ցաւի,
ըլլայ մերձաւորին եւ կամ ընդհանուր
մարդկային թշուառութեան և կեանքի տա-
ռապանքներուն։ Հոգեր ունի՝ որոնք կը
մաշեն սիրու քերթողութիին, ցաւեր ու-
նի՝ որ արցունք կը խլեն շարունակ իր
աչքերէն (տես Ամպը, Աշուն երգերը ևն.)։
Քրոջը Վիրգիլիայի և մօրը մահերը (1890-
92 տարիներուն պատահած) խորացուցած
են իր վշտակեր հոգիին դառնութիւնը։
Կ'երգէ ճակատազրի անինայ հարուածնե-

բը, անմեղ կեանք մը՝ որ յանկարծ կը
դադրի բաբանելէ, տարիներէ փայփայ-
ռած յոյս մը որ յանկարծ կը ցնդի չար
բախտին մէկ քմահաճոյքովը (Սօսին տալ,
Հե՞զ յիմար կին, Դարավերջիկ հիւանդը
եւն.) : Իր երդին նիւթը կը կազմեն նաեւ
քաղաքի կնոջ զարդասիրութիւնը, աշխար-
հային հաճոյքները, պարասրահներու մըթ-
նոլորսը, կեանքի պայքարին փորձանքնե-
րը և սէրերը (ժանեակներ, Մենաստանին
կոյաը, Խունկը) ու հոս Սիպիլ իր կնո-
ջական նկարագիրը, հոգեբանութիւնը եւ
ամբողջ զբայնութիւնը երեւան կը բերէ :

Առաջին շրջանին վերջերը ան աւելի նըր-
բացած ու աւելի խորհրդածութիւններու
ժամանած երգիչ մըն է. Հիանալի նըրու-
թեամբ գիտէ պատկերացնել հոգերանա-
կան զանազան վիճակները յոյսի, մարդ-
կային անհուն իղձերու, սրտի պարապու-
թիւններու, կեանքի փիլիսոփայութեան ու
վերլուծումի թեթեւ շեշտ մը տալով իր
երգերուն (Անցնիլու մօտ, Խոհալը, Առ-
ուակը, Խնչո՞ւ, եւն.):

Այս չեշտը աւելի կը ճշոռէ եւ կը զօ-
րանայ իր մէջ երկրորդ ըրջանին՝ հասնե-
լով աւելի բարձր թուչքներու, կեանքի
խմասոր եւ անոր վախճանը մեզի բացա-
տրող, ձկտելով նիւթէն վեր հոգեկան ապ-
րումներու աշխարհը, ուր հոգին կը թա-
գաւորէ գեղեցկի, բարութեան ոլորտնե-
րու մէջ ու Մեծ Սիրոյն խարոյկին մէջ
միշտ նոր կեանքով կ'արձարծի, կը վառի
առանց երբեք հատնելու, (Ազուրը երազ,
Մի՛ ըսէ՞, Խղճերուս աշխարհը, Անուշչիս
մէջ, Ժամանակին) : Այս և ասոնց նման կը-
սորներու մէջ Սիպիլ հոգեկան մաքուր և
բարձր տեսչերու, զաղափարականի փոխ-
ուած մտածութիւններու զմայլելի էջեր
կու տայ մեկ, վերացնելով երկրայած հո-
գիները նիւթի ցած ու ախտաւոր պարու-
նակներէն, պատրանքի կաշկանդող հմայք-
ներէն, կրքի հզօր ազգեցութիւններէն և
առանցող հաճոյլքներէն :

Կը ճանչնայ իրական կեանքը , ճաշակած
է դառնութիւններ (տես Արցունիքները) ,
բայց վշտի առջեւ անխախտելի է ամուր
կանգնած ժայռի մը պէս , անշարժ է եւ

«Կեանքի իրական մեծ սարսափիներէն
 Երբեք ըլլիսայ. չուզեցի որ զիս
 Սուսա տեսիլքներով գդուեն, օրօրեն.
 Մերկ ճշմարտութեան ծարաւ էր հոգիս:
 Ու հիմա, թող զիս գալարեն, տանջեն.
 Հոգիս միւտ ազատ, անայլայլ ու սէտ
 Յաղթապանծ կ'ելլէ ցաւերու մէջէն.
 Միայն թէ զինքը ըլխարեն երբեք»:
 (Ճշմարտութեան ծարաւ)

Գորովուս սիրտ մ'ունի հետեւաբար նաեւ
բոլոր անոնց հանդէպ որ ցաւի տակ կը
հեծեն։ Զինքը կը մտահոգէ կիներու, մա-
նաւանդ խեղ ու անխնամ ձգուած աղջիկ-
ներու թշուառ վիճակը, ու առ հասարակ
բովանդակ մարդկութեան տառապանքը,
սուզերն ու սրտաբեկումները, (Տեսիլֆ-
ներ)։ Բնութեան տարրերու մէջ կը տեսնէ
համատարած սէրը. ատելութիւն ու քէն՝
մարդուն մէջ միայն կը դանէ, որ նոյնիսկ
յաճախ ազուաւերէն ալ ցած է ըլլալով գի-
տակցօրէն գիշակեր (տես Ազուաները, գը-
րուած 1915-ին միջաղղային պատերազմի
ատեն)։ Այս մարդասիրական դղացումը՝
միացած իր կնոջական փափուկ եւ նուրը
մտածութիւններուն՝ մղած է զինքը իր
կեանքին մէջ ալ զոհուելու մերձաւորին
կարօտութիւններուն համար, բուժելու
վէրքերը, սրբելու արցունքը թշուառե-
րուն. իր ալպոմի էջեր քառեակներէն մէ-
կուն մէջ իր այլասէր հոգիին արձագանքը
կը դանենք շատ պարզ կերպով. կեանքը

«Եթէ մեր յաւին, վշտին ռնտտաբեր
Մեր շուրջը սփոքնք կորով, լոյս եւ սէր,
Եթէ գժբախտին, տըկաբին, հէքին
Կարենանք յոյսով լեցընել Հոգին.
Եւ լքուած, մարած ու վհատ սիրտերուն
Ճանաչուած կամացը անհուն»:

Ուրիշ յատկանշական տողեր են հետեւական մէջ դարձել երեւան կու

զայ անոր լայն ու մարդասէր հողին, երբ
կը փափաքի մոռնալ մարդոց շաւերը,
չտեսնել դանոնք, չխորհիլ անոնց մասին
եթէ իր ուժերը չեն զօրեր դարման տանե-
լու անոնց. ա՛յնքան անոր հողին կը տա-
ռապի զգալով:

«Ճաւի, սուրդի ջնջել սերմերն անհամար, Տառապողին որբել չիթերն արցունքին, Մինչեւ անոր յորդ աղբիւրները ցամքին. Թշուառութեան դէմ մաքառի քաջարաւ Ծայրատելով իր ծաւալ: Թէ այս ուժին ես չեմ կարող տիրանալ, Մարդոց վիշտերն, ո՞հ կըզձայի դէթ մոռնալ»: (Մոռնալ)

Զարմանալի կրնայ թուիլ ոմանց որ Սի-
պիլ հայրենասիրական երգեր բնաւ գրած
չէ, եթէ չնկատենք իր միակ ու բացառու-
թիւն կազմող Հայ լեզուն քերթուածը: Դի-
տելի է սակայն որ Հայ ժողովրդական գրա-
կանութիւնը իր ծագման սկիզբէն մինչեւ
1880 թուականը՝ զուտ ձկտումնաւոր նկա-
րագիր մ'ունէր. մատենագիրները պաշտօն
ունէին արծարծելու հայրենասիրութիւնը,
ազգի եւ կրօնքի բարձր գաղափարներով
դաստիարակել ժողովուրդը: Այդ նպատա-
կին կը ծառայեցնէին ոչ միայն բանաստեղ-
ծութիւնը, ալ նաև թատրոնը եւ վէպը:
Բայց յետոյ այդ ուղղութիւնը պաշտօնա-
պէս զոյութիւն ունենալէ գաղթեցաւ, թէ եւ
եղան հեղինակներ՝ որոնք հայրենասիրա-
կան մօթիւներ մշակեցին իրենց երգերուն
մէջ: Հայրենասէր ըլլալու համար հարկ
չկայ անպատճառ հայրենիքը երգել, անոր
աւերակներու առջեւը լալ, եւ դիւցազներու
օրինակները գնել հայորդիներու առջեւ:
Սիպիլ հայրենասէր է զործնականի մէջ հո-
գալով ու մտահոգուելով Հայ իգական սե-
ռի մտաւորական ու բարոյական բարձրա-
ցումին համար: Հայ աղջկան դաստիա-
րակութիւնը անտարակոյս հիմն է առողջ
եւ գիտակից ընտանիքի եւ հետեւաբար նա-
և Հայրենիքի:

Ամփոփելով մեր վերլուծութիւնի կտրելը
կը տեսնենք որ Սիպիլի բանաստեղծու-

թիւնը իր աղնիւ հոգիին երզն է, որ մարդկութեան վերեւ կը հնչէ մայրական օրօրներու պէս քաղցրացնելու դասնութիւնները կեանքին, միսիթարելու վշտին ծանրութեան տակ կքած ու վհատած մարդը։ Սիսկի հոգեպաշտ մըն է, նիւթէն վեր ելլեւ կը ճգնի միշտ, կը փնտոէ հոգին ամէնքանի մէջ՝ զգալով հանդերձ նիւթին ճնշող ազդեցութիւնը. ատիկ իր բանաստեղծութիւնը գաղափարային բան մ'ունի, անընային տեսիլքներու կը նմանի, բայց բխած միշտ զգացող հոգիէ մը եւ ճգտող արտայայտելու անոր զանազան փոփոխութիւնները, վիճակները։ Բացարձակապէս իրապաշտ երգիչ չէ Սիսկի, եւ չի նմանիր Ատանեկորիկ կամ Շուշանիկ Կուրդինեանի, որոնք իրատես գոյներով կը պատկերացնեն թշուառութիւնը, Ակուած, չարատանջ աշխատող բանուորը, փողոցի ցեխին մէջ նետուած աղքատին կեանքը, հացի կարօտ, ճողովակ մանկութիւնը։

Սիպիլ ոռմանթիք քերթողուհի է . զգացումն ու երեւակայութիւնը յայտնապէս կը խօսին իր քով , մանաւանդ իր առաջն քերթուածներուն մէջ : Իր վրայ տպաւորութիւն թողած է , ինչպէս ըսինք , Պ . Դուրեան , եւ Փրանսական մեծ ոռմանթիքներէն Հիւկոյ , Լամարթին եւ Վինեի . կարդացած է եւ սիրած նաև խորհրդապաշտ գրական դպրոցի բանաստեղծները . ատկէ է թերեւս իր ինչ ինչ երգերուն ստուերային և խորհրդածալ գիծերը : Բայց ամէնէն աւելի Դուրեանական շունչ մը կ'անցնի իր երգերուն մէջ . ինքն ալ անոր պէս կը սիրէ շողի , ցողի , բոյրի , ծաղկի եւ սիւքի , ամէնէնքն քնքուշ էակներու պատկերներով արտայատուիլ : Սակայն Սիպիլ ինքնատիպ է եւ ներշնչում ունեցող քերթողուհի մը՝ որ աննշան նիւթին իսկ կեանք կու տայ , կամ շարժառիթին իսկ զիտէ հոգիացնել , վերածել զաղափարականի եւ դարձնել հոգին առինքնող ոյժ մը : Իր բոլոր երգերն ալ բան մ'ունին ըսկելիք , ապնիւ ու բարձր զգացում մը հաղորդելիք ընթերցողին : Հաւասար արժէք չունին անշուշտ բոլոր կտորներն անխտրաբար , բայց ամէնքն ալ խորք ունին , հիւթեղ են :

Այսչափ Սիլիլի գաղափարապաշտութեան մասին։ Վերջացնեմ իր խօսքով զոր դրած է Յովելիու հրատարակութենէն վերջ, բացատրելու համար իր ըմբռնումը բանաստեղծութեան մասին, Մանզումի էֆենար թերթի խմբագրութեան խնդրանքին վրայ (1902, Հոկտ. 18, թ. 450. «Ինչպէս կ'ըմբռնեմ Բանաստեղծութիւնը»)։ Առկէ քաղելով կը դնենք ահա հոս. «Բանաստեղծութիւնը կ'ըմբռնեմ ես իրրեւ գերահրաշմէկ ոյժը զգացման եւ երեւակայութեան, որ փոքրիկ հպումով մը միայն լոյս, կեանք ու խանդ կ'ընձիւղէ։ Մողական գաւաղանն է ան պարիկին որ կը գեղափոխէ, կ'ազնուացնէ ամէն բան։ Սիրոյ արտափայլումն է ամէն առարկայի վրայ, բեղնաւոր սիրոյ, ստեղծագործ սիրոյ, գուրգուրանքով եւ գութով հիւսուած աղապատանքներու տաք փարումը դէպի կեանքը, անոր ամէնէն տխուր՝ ինչպէս ամէնէն բարեբաստիկ փուլերուն մէջ. լայն, անհատնում զմայլանքը՝ բնութեան բոլոր տեսարաններուն հանդէպ, եւ զորովը անոր արարածներուն ամէնէն վսեմէն մինչեւ ամէնէն ստորնագոյնին համար. մտամփոփումը՝ չորցած շիտին առջեւ, որ համաստեղութեան մը չափ կենսականութիւն ունի եւ նոյնքան իմաստուն օրէնքով մը կազմակերպուած է . . . Բանաստեղծութեան համար մէծ պլատիկ նիւթ չկայ բնութեան մէջ։ Քերթողը պէտք է ունենայ մանաւանդ պարզ եւ փանափի էակներու վրայ զմայլելու զգայնութիւնը ուամէկէն աւելի, որ վերջալոյսին վրայ լոկ դիտէ սքանչանալ եւ լուսնին չողերուն տակ միայն երազել։ . . . Բանաստեղծը, իր գերզգայնիկ ներշնչումով զոյն, ձայն, ոլացք պէտք է տայ ցածաք բառերուն, եւ տայ նաեւ անոնց կոչերը բոլոր ցաւերուն, եւ ծիծաղը բոլոր երանութիւններուն. փարատէ ձանձրոյթը, սփոփէ թախիծը, վշտակցի սուզերուն, մոռցնէ սրտի զրկանքները, եւ տառապանքները մարդկութեան . . .» են։

Սիպիլ այս տողերով շատ ճշգրտօքէն կու տայ բացատրութիւնը իր բանաստեղծութեան նիւթին ու ձեւին։ Գրականութեան մէջ սովորական առած մ'է թէ ՈՒնը մարդն

Է , այնպէս է գրուածքին մէջ արտայայ-
տութեան ձեւ կամ ոճը՝ ինչպէս է նկարա-
գիրը գրողին: Սիպիլ փափկութեան ու շը-
նորհքի անձնաւորիչ էակ մըն էր , աղնիւ
ու առաքինի , գորովով ու խանդաղատան-
քով լցուն տառապողներու հանդէպ . ճիշտ
այդպէս ալ կ'երեւի իր գործին մէջ :

Դեռ կայ նկատելիք անոր արուեստը ,
որ կրնայ շատերուն օրինակ ծառայել :
Շատ սերտօրէն կապուած է ան իր բա-
նաստեղծական զգայնութեան , հոգեկան
նրբութեան ու ներդաշնակութեան հետ :
Այդ իր ստեղծած տողերու երաժշտութիւնը
բառերու ներդաշնակ հիւսուածքով՝ վերին
աստիճանի յարմար զգեստաւորումն են ա-
նոր զաղափարներուն : Եթէ բանաստեղծու-
թիւնը երդ է , եւ երդ մը գերազանցօրէն
աղնիւ ու դաշնակաւոր՝ պէտք է ունենայ
ներդաշնակութիւնը իրեւ կարեւորագոյն
պայման իր գոյութեան : Այս մասին ալ
քերթողուհին կը յայտնէ իր ըմբոնումը .

«Անչուշտ ամէն գեղեցիկ տաղաչափութիւն բանաստեղծութիւն չէ, սակայն տաղաչափութեան ներդաշնակութիւնը, որպարզապէս կիրթ ճաշակի խնդիր է, անհրաժեշտ պայման մը կը նկատեմ քերթուածի մը կատարելութեան։ Ինձի համար բառերու երաժշտութիւնը չատ վեր է նուազի երաժշտութենէն, եւ անոնց լուսեղէն փարփըլումը չատ աւելի արտայայտիչ՝ քան նկարներու երանդները։ Աղուոր ձայն մը որ կը կարդայ Սիցրէնէն, Վերլէնէն տաղմը, Երկնային վայելք մըն է, որուն ոչ մէկ վայելք կը հաւասարի երկրի վրայ։ Կըրնաօնք ամբողջ օր մը երաժշտութիւն լսել առանց յոգնելու։ Եախ կը զմայինք, յետոյ կը վարժինք, յետոյ կը յոգնինք դոնէ Փիղիքապէս։ Բայց օրերով մեր սենեկին մէջ կը կարդանք ու կը կարդանք եւ ոչ միայն չենք ձանձրանար, այլ եւ մեր վերացումին մէջ պահ մը կը մոռնանք կերական կեանքը, մեր բանաստեղծի հոգիովր ապրելու համար»։

Բանաստեղծութեան. սէրէն տարուած
Սիպիլ քիչ մը կը չափազանցէ հոս. ան-
չուչա երկար ժամերով բանաստեղծական
կտորներու ընթերցումն ալ կը յոդնեցնէ:

Ստուգիւ Սիսկիլի քերթուածները խսկա-
կան երգեր են եւ խսկական վայելքներ .
էլարդա՛ եւ վերստին կարդա՛, այնքան հա-
ճելի ու ներդաշնակ՝ որ չի ճանձրացներ :
Ան բառերու այս գրաւիչ հմայքը ձեռք
բերելու համար դիտէ ընտրել զանոնք եւ
դուզել այնպէս իրարու հետ որ անպայ-
ման զդալի ըլլայ փափաքուած ներդաշ-
նակութիւնը : Կը տեսնուի որ Սիսկիլ շատ
ուսումնասիրած է մայր բնութիւնը իր
ձայներուն, գոյներուն եւ թրթուացումնե-
րուն մէջ . ու ասովլ զարձած է համակրելի
երգիչը բնութեան ու անոր սիրուն, քնն-
քուշ գեղեցկութիւններուն ճարտար ներ-
կայացուցիչը : Կարդացէք իր «Թիթեռնի-
կը» եւ կամ «Առուակը» համոզուելու հա-
մար : Կ. Պոլսոյ միջավայրը, երկինքը,
ծովն ու կանանչ մարգերը, ծաղիկն ու
դալարիքը, որոնց հանդէպ յատուկ գուր-
զուրանքը ևս կը տածէր խնամելով ածու-
ներու եւ թաղարներու մէջ, իրենց բոյրէն
ու գեղեցկութենէն բան մը ձգած են ա-
նոր հոգիին խորը : Երաժշտութեան ու ներ-
դաշնակութեան զգացումը ժառանգած է
նախ իր խոկ մօրմէն Զերաֆէթ Խանճեա-
նէ, որ կիթառ կը նուազէր, եւ որուն
դաշնակաւոր խազերը մանուկ Սիսկիլի մէջ
ձգած են իրենց արձագանզը, այնքան խոր
եւ ազդու կերպով՝ որ ամէն կիթառի
նուազի մը լսուած հեռուէն՝ կը յուղուէր
անոր սիրտը (տես Կիթառ քերթուածը,
նուիրուած մօրը յիշատակին) :

Եթէ խսանութիւնը : Բնականօրէն կը սպաս-
ուէր այդպիսի բուռն գրաբարեանէ մը՝
գրաբարախառն լեզու մը՝ իր բանաստեղ-
ծութեան մէջ . ընդհակառակն Սիսկիլ ըս-
կըզունքը եւ գործնականը գիտցաւ բաժ-
նել իրարմէ ու թերեւս աւելի ուղիղ է՝
եթէ ըսենք թէ անոր մէջ 1881-էն (Պայ-
քարի թուականը, տես Մասկս, 10 Փետր-
եւ յաջորդաբար) վերջ յեղացը մը ա-
ռաջ եկաւ զիտակից, լուրջ եւ ճաշակաւոր :

Ներդաշնակութեան զգացումը հետեւա-
բար, լեզուին անխառն մաքրութիւնը,
երկութն ալ արդիւնք հուսկ կիրթ ճաշ-
կի՝ կը ստեղծեն Սիսկիլեան արտեստը, որ
բիւրեղային գեղեցկութիւն եւ փայլ ունի
զաղափարներն ու զգացումները պատկե-
րացնելուն մէջ : Այնէն աննշան նիւթին
անդամ ողի ու կեանք կ'առնէ անոր գրչին
տակ, զմայլելի կերպարանք կը ստանան
անոր մողական գաւաղանին թովչութեամբ
մանը ու ուամէին չտեսնուած էակները՝
դառնալով սրտայոյլ պատկերներ, նկար-
ներ : Գրեթէ բոլոր երգերը (գներով ան-
շուշտ յաջողութեան աստիճանաւորում մը
անոնց մէջ) ունին յօրինուածքի նուրբ
կաղմ մը, խնամուած ձեւ ու չափի ալ-
ղիստակից ընտրութիւն՝ յարմար նիւթին
կամ մտածութեան, այսպէս Արեւու նա-
ռապայրը աշխոյժ, թեթեւ ընթացք մը,
Առուակը զլլացող, ջուրի ցայտքը զգաւ
տուող ամանակ մը եւն . . . :

Ոտանաւորի ներդաշնակութիւնը արդինք
է անտարակոյս կիրք ճաշակի, ինչպէս
ինքն ալ վերեւ ըստ արդէն, եւ որ կը
կայանայ գեղեցկի ըմբռնումին մէջ. ու
Սիպիլ կարծես բնածին գեղեցկասէր հոգի
մըն է որ երաժշտութեան զգացումին հետ
ունի չափի եւ համեմատութեան զգացու-
ղութիւնն ալ:

Կիրթ ճաշակը երեւան կու զայ մանա-
ւանդ լեզուին մէջ։ Զարժանալի երեւոյթ
մըն է ստուգիւ կարդալ այնքան մաքուր
ու վճիտ աշխարհաբար մը՝ ելած այն զըր-
չէն՝ որ լեզուական պայքարի հարցին մէջ
Բիւղանդ Քէշեանի (Արեւելքի խմբագրա-
պետ) դէմ պաշտպանած էր զբարարի գե-

քէն»։ Ու հոս կը դպչի ճիշտ յատկանշական կէտին՝ զոր մենք երկարօրէն հետամուտ եղանք բացատրելու՝ թէ Սիպիլ հոգիի եւ հոգեկան ձգտումներու դաղակարապաշտ երգիչն է։ Իրմէ առաջ եւ իրմէ վերջ յայտնուած չէ, դէթ մինչեւ այսօր, մէր մէջ բանաստեղծուհի մը՝ որ այնքան նուրբ, զգայուն քերթողական էջեր տուած ըլլայ։ Հոն կինն է որ երեւան կու դայ ամէն բանէ առաջ. տիրող հիմնական տարրը ու ոգեւորող ոյժը՝ մողիչ զբացումն է՝ միացած աշխոյժ երեւակայութեան հետ, որ կեանք եւ շարժում կու տայ տեսարանի մը, հոգեկան էնցեալ յիշատակի մը, մոռցուած կամ ներկայ դէպիի մը։ Հետեւաբար սիրտն է որ կը խօսի քան միտքը։ Իմաստափրական բարձր գաղափարներ, հոգեկան կնձիներ, կեանքի ու մահուան տիեզերական հարցեր՝ մարդը յաւերժօրէն տաղնապեցնող, չեն զբաղեցներ զինքը։ Իր թոփչքը այս կատարներուն չի հասնիր. անմատոյց բարձունքներ են անոնք՝ որոնք շատ քիչ բանաստեղծներէ թեւակուտուած են ու անոնք աւելի հանուր մարդկութեան հանձարները կը համարուին քան ազգերու սեպհականութիւններ։

Իրմէ առաջ իրր անդրամիկ զբաղետունի՝ կը ճանչնանք մէր արեւմտահայ զբականթեան մէջ Սրբուհի Տիւսարը, Պէտիկիթալիսնի ազգանիք ու առնիւ հոգիին պտուղը, որ մէծ արժանիք ունի հայ կնոջ աղատագրութեան ու կրթութեան կարեւորութիւնը շեշտելուն մէջ իր Մայտա, Արախիս, եւ Սիրանոյշ վիպերով, որքան ալ անոնք իրր վիպական արտագրութիւն՝ չներկայացնեն նկատելի արժէք։ Սիպիլ վերջ ունեցանք Զարուհի Գալեմքերեան որ զրեց արձակ եւ ոտանաւոր զործեր ու եղաւ մին եռանդուն աշխատողներէն՝ Աղդանուէր Հայուհեաց Բնկերութեան կազ-

Գրասէր հասարակութիւնը կը սպասէ որ լոյս ընծայուին Սիպիլի արձակ զրութիւնները ամբողջապէս՝ թէ՛ վիպական եւ թէ՛ հրավարակադրական, ինչպէս որ կը խոստացուի փերթուածներու հրատարակութեան սկիզբը. տողի միայն կարելի պիտի ըլլայ ճանչնալ անոր աղնուական հոգիին բոլոր ծալքերը ու տեղեկանալ ըլլոր գաղափարներուն ու ծրագիրներուն՝ զոր յդացած է եւ ջանացած զործադրել։

Հ. ՄԵՍՐՈՊ ՃԱՆԱԾԵԱՆ

մակերպութեան եւ գործունէութեան մէջ։ Ապա Անայիս (Եւփիմէ Աւետիսեան) զգայուն բանաստեղծուհի, որուն սակայն կը պակսի Սիպիլի արտայայտութեան կատարելութիւնը եւ չնորհքը։ Յետոյ Զապէլ Եսայեան՝ զբական աւելի լուրջ պատրաստութեամբ, բախտը ունենալով անցնելու Փարիզ եւ Սորպոնի մէջ զբական դասախոսութիւններու ունկնդիմելու. իր ուղղութիւնը եղաւ վիպական, եւ իրապաշտ նկարագրով տուաւ կեանքի իրական պատկերներ. լաւ արձակագիր եւ տաղանդաւոր զրագիտուհի է անտարակոյս։ Բայց ոչ մէկն անոնցմէ Սիպիլի թողած գրական ժառանգութեան աղնուական բնոյթը, անոր քնարերգական սեռի մէջ ձեռք բերած յաջողութիւնը, հրապարակադրական մէծ եռանդութեան ու զործունէութիւնը, հայ կնոջ կրթութեան ու իմացական եւ բարյական բարձրութեան մտահոգութիւնը ունեցած է բարձրութեան մտահոգութիւնը ունեցած է եւ վաստակած բուրով։ Սիպիլ մէջ Սայունին, որ եռանդուն մը շակ մը հանդիսացած է առաքելական, կըրթական եւ մանաւանդ գրական ասպարեզներու մէջ։ Ամէնէն նուիրական օրերէն մին է անտարակոյս քահանայի մը համար՝ յիսուն տարուան իր գործունէութեան յետաղարձ ակնարկովը հրձուիլ, իր հոգեկան նուիրագործումին ու Աստուծոյ ծառայութեան եւ հոգիներու գրկութեան համար զոհարերուած իր էութեան խունկը՝ վերստին արծարծել Ս. Եղանի վրայ հանդիպահական տօնակատարութեամբ, օրհնելով ու չնորհակալ ըլլալով Աստուծոյ՝ որմէ այդ մէծ պարգևել ստացած է։ Միիթարեանի մը կեանքը, — կրօնաւորի եւ քարայուայի, — միանդամայն զոհարերում մը է ամբողջապէս ազգին համար զրապատկան անընդհատ զրութեամբ, ուղղուած լուսաւորելու և բարձրացնելու զայն մէծ եւ զիտակից ազգերու շարքին, առաջ տանելով անմահ Սերաստացիին սկսած մը տաւրական վերածնունդի զործը այժմ մէան պահանջներու համաձայն։

ՔԱՂԱԿԱՆԱԿԱՆ ՅԹՍՆԱՄԵԱՅ ՅՈՒՆԵԼԵԱՆ Վ. Հ. ՎԱՐԴԱՆ ՀԱՅՈՒՆԻ ՎԱՐԴԱՊԱՊԵՏԻՆ

Ա. Զապարու մէջ Մայիս 24 ին, վանական սրբարոյր ուրախութեան մթնոլորտին մէջ՝ տօնուեցաւ Քահանայական Յիսուսամեայ Յորելեանը Միիթարեան Միաբանութեան վաստակաւոր անդամներէն վ. Հ. Վարդապան վ. Հացունին, որ եռանդուն մը շակ մը հանդիսացած է առաքելական, կըրթական եւ մանաւանդ գրական ասպարեզներու մէջ։ Ամէնէն նուիրական օրերէն մին է անտարակոյս քահանայի մը համար՝ յիսունինին աշակերտներէն, պատամեկան եռանդուն եւ խանդավառ հոգիի շեշտով, Աստուծոյ ուղղուած զոհարանական այդ մէծ Աղօթքը աւելի հզօր դարձուցին այն օրը։

Սրբազն արարողութենէն վերջ երբ եղայրական սեղանի շուրջ բոլորուած էինք՝ միայն մտերիմ հիւրերու մասնակցութեամբ, շատ աւելի մօտէն զգալի էր Մէծ. Յորելեարին զոհուակութեան արտայատութիւնը իր այն պարզունակ ու բարի ժապիտին մէջ, և ատով զինքը պատուղները ինքինքնին աւելի ուրախ կը դդային։

Ուխտիս Ընդհ. Արբահայրը Գերպ. Սրապիոն վ. Ուլուհոնձեան, ընդհանուր Միաբանութեան կրօնէն ուղղեց հետեւեալ չորսաւորական խոսքերը։

Վերապատուեալ Հայր,

Թոյլ տուէք որ յանուն Միաբանութեանս հրձուալից սրոտվ զամ ներկայացնելու Ուխտիս մերձաւոր եւ հուաւոր Հայրերու անկեղծ եւ եղայրական ամենաչիմ չորհաւորութիւնները, մաղթելով երկար, երջանիկ եւ արեւշատ տարիներ։

Յիսուն տարիներ առաջ քահանայական ձեռնադրութեամբ՝ Սուրբ Հոգին սիրոյ հրաշալի զեղումով զօղե մասնակից կ'ընէր Քրիստոսի յաւիտենական քահանայութեան մէջ։